

ՀԱՆԴԵՍ ՀԱՆԴԻՍԻՑ

ա. «Հայաստանի Կոլեմակ»

○ ○

Ընդհանրապէս սիրուած թերթ մ'է կոլեմակը, անիկայ կը ներկայացնէ ամերիկանայ զրագաւութեան լուրջ դասակարգը:

Գրական ամէն ճիւղի մէջ իւր բազմապիս պարագանակութեամբ գնահատելի բաժին մ'ունի:

Հետաքրքրով և գրուեցիչ է անոր ամէն մէջ է՛ջ գրաւած ամէն գասակարգի համար, սիրու է այժմէութեանց, սիրով վիճական և բանաստեղծական նիւթեքու:

Սակայն կոլեմակի զլաւոր և սիրելի պառեւ լութինը կը թուի խոհեմ և ազգաշնչի քաղաքական առողջութիւնն ըլլայ, խուսափո՞ կուսակցական անողոր կումարեք:

Խնչէս միշտ՝ այսպէս և 1922ի մէջ կոլեմակ իւր անդրանիկ էջերը կը նուրիէ՛ խմբագրականի ձեի տակ՝ մեր քաղաքական խնդրոց, ըլլայ ինքնազիր, ըլլայ թարգմանածոյ:

Հանձեկան յօդապաներ են անոնք, այնպէս որ պիտի մաղթէի մեր լրագիրներուն՝ որ կոլեմակի քաղաքական աչքն ունենային, անոր լուրջ և խոհեմ քայլերուն հետեւէին մեր արինուո գտախն մէջ:

Կոլեմակ 1922-ի մէջ աշխատակից ունեցած է հեղինակաւոր և կարող անձնաւորութիւններ, անոր պատկանելի ծաւալը իր ճնի պարունակութեամբ արժանի է ամէն գնահատութեան:

Երկու նիւթեր են զլաւորապէս՝ որ անոր գրական ողնաշարը կը կազմեն, Բարգէն Սրբազնի Բարեկարգութիւն Հայաստանեաց Եկեղեցւոց գրութիւնը, և Պ. Գիւրգճեանի Ալավետ Լիսպարիոն վէպը:

Բարեկարգութեան լուրջ և կարևոր խնդիրը արդէն անցեալ տարի շատ գլուխներ հրդեհած էր և թերթերու մէջ բոցերը կը տեսնուէին:

Հասերը բարեկարգութիւն ըսելով կը հասկընային հայ եկեղեցւոյ կատարակալ րողութականացումը. իրնց համար հայ եկեղեցին շատ յետաժամ էր, կապուած՝ հին աւանդութեանց, և խնողուած՝ հաւատալիքներով, ծէսերով, պաշտամունքներով, սուրբերով և խորհրդաներով...:

Ով որ կը սիրէ մեր հայրենի անխախտ հաւատքը, մեր սրբազն Եկեղեցին, մեր Հայրերը, մեր քարչական կազմը և ծէսու՛ զուրանք կը զգայ Եկեղեցւոց այս կերպ աշխարհականացումէն:

Ուրախ ենք որ նոյնին կը զգայ նաև Բարգէն

սրբազնի պէս հեղինակաւոր անձ մը իւր այս գրութեան մէջ:

Ճոխացած մեր Ս. Հարց գրութեամբ՝ ըմբը նած է անոնց ունեցած միշտ հին և միշտ նոր Եկեղեցական բարձր զարգացումը և կազմակերպութիւնը, և գրէժինդիր է ու մեծ ջանք ունի անոնց օրինազծն մազ մ'իսկ չչեղելու, որպէս զի Հայաստանեաց Եկեղեցին չչաղորի Ս. Մահակի նկարագրած եկեղեցին ըլլալն, (Սոֆ. Բ. 101 Վէնետ.) այն է կաթողիկէ և ուղղափառ, շինուածի ի վերաց վիմին հաւատոյ:

Սակայն սրբազնին այս զեղեցիկ ուզզութիւնն ամփոփած կարգալէն վելչ, ներուի ինձ ըսել զարունացած մնացի՛ երբ աշխիր հանդիպեցան հետեւալ կէտերուն, (Կոչմ. 1922 թիւ 26 էջ. 846. բ. սինակ) ուր կ'սէր «Ամսաւալութման դրույթին վիրահաւատուել». աղիտարեր աւաշարկ, տարօրինակ գնահակիում» յետ այն քան ուզզամիտ գրութեանց:

Ո՞ր Աւեստարանը, ո՞ր Աւագիրալը, ո՞ր մեր Ս. Հայրը թարոզած է այսպիսի վարդապետութիւն մը:

Չեմ գիտեր երբ այսպիսի բան մը պաշտօնապէս հաստատուի՛ Հայ կերպ՝ պահմ՝ շատ պիտի կատարէ թիւ ամուսնալութութիւն:

Բարգէն սրբազնի այս երկար յօդապաները թէպէտ որոշ կերպվ կը ցուցնեն Հայ և բողոքական եկեղեցեաց ուրոյն նկարագիրը և անտեղաբար պատկան էնդրոց մէջ, սակայն շատ խնդրոց մէջ Սրբազնը աւելի յետամասց երեւանակի սրբազնը է որ յարգեր է՛ քան իւր թարոզած սկզբունքները:

«Կոլեմակի թ. 28, 913 ա սիւնակին մէջ Դիակաբանն ոնք և կնճոռու ինդրոյն մասին կը գրէ. «Հայոց եկեղեցին ինչ պիտի լին: Պիտի արդիկ՝ դիակի կողմէւի: Բնական է ոչ!» Ս. Վարդանանց ժամանակ ևս պարսիկները կը ստիպէին զշայեր որ իրենց մեռելները երկրի մէջ չթաշնեն՝ զայն չպէտելու համար, այլ կամ ժայռերու և կամ աշտարակներու ծայրեր զննեն: Հայեր ինչ պիտի ընէին, պիտի թատէին: Բնական է ոչ!»

Բարեկարգութեան էական ու միակ կէտն է բարձրացնել Հայ կերպի աստուածաբանական զիտութիւնն մեր նախնեաց հոգուով, մեր հարց զիտութեամբ:

Հայ եկեղեցին բարեկարգէլու համար, յղացուած ծրագիրները գոխովի «Քամաճայն նուսազ» ինչ՝ արդիւնքը միայն ձեռք պիտի բերեն քանի,

1. Քոչմերեան. Աւագը, 1904 Վ. Էնեարկ. էջ 226.

որ Հայ կղերը կրօնական բողքական սկզբունքներ կ'որդեգրէ օտար ձեռքիրու մէջ:

1922-ի կոչմակի ամէն մէկ թուղոյ սէջ կը հանդիպինք նաև Պ. Գիւրբճեանի Ասպին Լիպարիտ վիպին, որ մին է այն վէպերէն՝ զոր թերթերուն մէջ ստէպ կը գտնենք:

Ակայն Ասպին Լիպարիտը ունի շատ մը խորդաւոր և հետաքրքրաչափ էջեր, նա մանաւանդ որ առնուած է մեր Կիլիկեան ասպետական շրջանէն:

Պ. Գիւրբճեանի վէպը շատ աւելի արժէք և յարգ պիտի ունենար՝ իթէ հոն կենակի գոյներով հմտորէն նկարագրուած ըլլար կիլիկեցոց ընտանեան կենակը իրենց դարուն մէջ, ինչպէս որ ընդհանուր ջանք մը կայ անոնց լեզուն, յատուկ բացառութիւնները, և ի հարկին՝ երգերը գործածելու:

Պ. Անանիկեան ևս ինչպէս միշտ այժմ ալ արժէքաւոր գրաֆոսական մ'ունի Հ. Յ. Տաշիանի Ուսումն դասական Հայերէն լեզուի գրիին վրայ, ուր ոչ թէ միայն պարզ գիտող մ'է գրիին անծայր էջերուն այլ և ունի հմտու և սուր դիտողութիւններ, և յաճախ կը հերքէ Հ. Տաշիանի միայն լեզուարանական տուեալներուն վրայ հաստատած փաստերը:

Պ. Անանիկեան մէկ երկու ծանր պահանջներ ևս ունի Ցարք. Հ. Տաշիանէն՝ գրիին կատարելութիւնն համար, սակայն պէտք է ըսել՝ որ կանիկանս են, քանի որ ոչ պեղումները, ոչ բնենազրերու ուղիղ ընթերցումները և ոչ եւրուպացի գիտնականները զեռ որոշ բան մը չեն ըստ լեզուներու և կամ ցեղերու փոխադարձ յարակերտթեանց մասին:

Կոլմակը գեղազարդուած է նաև դաստիարակական և կրօնական ինքնազիքի՝ և մանաւանդ թարգմանածոյ յօդուածներով:

Դաստիարակական յօդուածներն ունին իրենց հրապուրէ և գեղեցիկ ծաղիկները՝ մեր մանուկներու սրտելուն մէջ տիկելու համար. սակայն անոնք օտար դաշտէրէ, օտար մաքերէ քաղուած են. հայր իր հայրենիքով կրթելու ենք, հայրենի բնութիւնն է մարդու առաջին դաստիարակը՝ ազգային նկարագիք շինելու համար. Դաստիարակական յօդուածները իթէ հայացուին մեր տոնմային դաստիարակութիւնն սկզբունքներուն վրայ՝ շատ աւելի պիտի նպաստեն մեր ազգին զարգացման. Պիտի ունինանք ազիւ ազգայիններ՝ քան լոկ ազնիներ:

Կոլմակի կրօնական թարգմանութիւնները բնեային բրուտութիւն մ'ունին. մեր հայրենի

կրօնիքին ոչ շունչը և ոչ օծութիւնը կայ անոնց մէջ :

Պատ Երկիրներու պադ նովեր են, և հայուն տափուկ սիրտը գող Կ'ելէ անոնց ընթերցումէնչ։ «Կոլմակ» շատ աւելի հրապուրիչ ծառայութիւն մը պիտի մատուցած ըլլար եթէ օտարին թիւրը օտարին թողլով՝ մեր Ս. Հարց հաւատքին ուղիղ սկզբունքներուն վրայ շինէր իւր ընթերցուղաց սկզբունքն սահարը:

«Կոլմակ» իւր վերջին մէջ կը բանայ և կամ լրագրական բաժնին մը, և մասնաւորապէս Ազգային կիւնիք վիրնազրին տակ հայրենիքի վերաբերեալ ամէն սխակ լուր կը հաղորդէ կուրք բայց մանրամասն ոնով:

Իւր բազմագան և բեղուն պարունակութիւհամբ այս պարբերականց սահմանուած է երկար ապիւլու. մնկն կը մասվենիք որ ան չպակի երեք՝ Լուսաւորչի ուղիղ հաւատքին առնելով կրօնական սկզբունքներ՝ իւր թանկացին լուման ձգելու հայ գրականութեան գանձանակին մէջ։

Հ. Վազնե ՅՈՎԱՅՐԱՆԻՒՍԱՆ

ՀՈՒԹԳԱՐԱԲԱյ ՅՈՐ ԻՐԱՄԱՐԱԼԿՈՒԹԻՄ ՄԸ

Պուտափեցող Հունգարակայոց մէջ վերջին ժամանակներս կազմուած Հայշական-Միուրիւնը՝ փոխանակ անօգուտ սղըուկոծի ազգիս տիուր կացութեան հանգչպ, կամ փոխադարձ աննըսպասակ ամբաստանութիւններու այս կամ այն ազգային քործիններու մասին, կը շանայ շարք մը հեռոցնեալ լոյս հանուած գործածներով ծանթացներու Հայութիւնը Հունգար ազգին, ցոյց տալով որ Հայ ազգն իւր անցեալով և իւր ներկայով՝ անբնաբարելի իրաւունք ունի ապրելու նաև իւր ապահոյով։

Մինչ օրս եղած հրատարակութիւններն հետեւեալ տիուունները կը կրեն. Ա. Հայերը. մուցուած ազգային հանուրգութիւննք. գրեց Դոկտ. Հերման Անտոլ (Վիտոն). — Հունգարակայոց անցեալն ու պատմական ներկայն, գրեց Դոկտ. Աւետիք Փելիքս. — Հայերու խաղացած վերը Լուսուննեալ մինչև կայիկարա, գրեց Դոկտ. Ցովհաննէսնեան Եղիաւ. — Բ. Հայոց ազգային կեանըք, գրեց Դոկտ. Պոպջին հանուրգութիւննք գրեցին Դոկտ. Աւետիք Փելիքս և Տէր Ակէքսո Ֆէրէնց. — Հայ ձարտարապէտութիւններ, գրեց ճրաբատ. ուղարկուած պատմական սկզբունքներուն վրայ՝ շատ աւելի պիտի նպաստեն մեր ազգին զարգացման. Պիտի ունինանք ազիւ ազգայիններ: